

ԱՍՈՐԵՐԷՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԻՔԱՅԷԼԻ Ա (ԱՍՈՐԻՈՑ)



իզնատիոս Գուիդի նշանաւոր ասորագէտն՝ այս վերնագրովս զըր-
ւած յօդուածով մի կը ծանուցանէ՝ մեզի հետեւեալ ուրախալի և
միանգամայն յոյժ հեաաբբբրական լուրն, այսինքն է, Միքայելի Ա.
սորոյ ժամանակագրութեան ասորերէն բնագրի գիւտը. զոր կը
փութամք համառօտիւ հազորդել ազգային բանասիրաց:

Ասորի-յակոբիկեան պատրիարքը Միքայել Ա (ծն. 1126, † 1199)
է հեղինակ ժամանակագրութեան միոյ, սկսեալ 'ի ստեղծագործու-
թեանէ աշխարհի՝ մինչև իւր ժամանակ, Բագմապիսի տեսութեամբք
արգելի է գործս, բայց 'ի մասնաւորի՝ զարդիս անյայտացած՝ հե-
ղինակաց հատուածներ պահպանելուն համար, Մինչև այս վերջին
ժամանակներս՝ կորսուած կը համարուէր նաև այս ժամանակագրու-
թիւնս, թողով մեզի հայերէն թարգմանութիւնը՝ զոր առաջին ան-
գամ՝ ծանօթացոյց մեզ (Եւրոպացւոց) Գիւլորիէ, իսկ Լանգուայ
յետոյ ուրեմն թարգմանեց 'ի գաղղիարէն և հրատարակեց զայն
հետեւեալ տիտղոսոյս *Chronique de Michel Le Grand Patriarche
des Syriens Jacobites, Venise-Paris 1868.*

Ուսումնական և ասորի-ուղղափառ եպիսկոպոսն Էդեսիոյ Գերայ.
Էփրեմ Ռաբբուլա Ռիհմանի յետ երկար և անգուլ խուզարկու-
թեանց՝ յալողեցաւ յԱրևելս վերստին ածել 'ի լոյս զհին բնագիրն
ժամանակագրութեան Միքայելի Ասորոյ. մանաւանդ որ աւելի
դժուարին է, ունել նորա ճիշդ օրինակ մի. Գերայ. Ռիհմանեայ ըրած
այս գիւտս արգելի է. որովհետև նախնապէս կը կարծուէր թէ, հա-
յերէն թարգմանութեան մեզի հասուցածը՝ Միքայելի ամբողջ ժա-
մանակագրութիւնն եղած լինի. սակայն Լանգուայ (էջ 11) արդէն
իսկ գիտած էր թէ, վերոյիշեալ թարգմանութեան մէջ, պէտք է որ
մի քանի տեղիք խանգարուած լինէին, իսկ այլք ոմանք՝ 'ի բաց թո-
ղուած: Ասորերէն բնագիրս քաջ կը հաստատէ Լանգուայի դիտու-
ղութիւնը, Հայերէն թարգմանութիւնն՝ հազիւ կը պարունակէ սկզբ-
բնագիր գործին չորրորդ կամ հինգերորդ մասը. և յաճախ այնպէս
անճիշդ է և խառնակ մինչև անգամ կարէ գիւրաւ ձգել զընթերցո-
ղըս իւր խոշոր վրիպակաց մէջ:

¹. Giornale della Società Asiatica Italiana, vol. III. p. 167. Roma-Firenze-
Torino. 1889.

². Տես Bar-Hebr. Prefaz. al Chron., Land, Iohannes Bisch, աես և Eph.
42. (Ծանօթ. հեղ.):

Այս բանիս օրինակ մի տալու համար, կը յիշեցնեմ ժամանակագրութեան այն տեղին՝ յորում կը պատմուի Հրեայ՝ մականուանեալ Փօղոսի հալածանքն ընդդէմ Միաբնակաց, Միքայէլ՝ ընդօրինակելով յառաջ կը բերէ Յովհաննու Ասիացոյն խօսքերը, որոնք հայերէն թարգմանութեան մէջ մուծուած են պարզապէս « Որպէս Յովհաննէս Ասիացի ստէ » բացատրութեամբ. մինչդեռ ասորերէնի մէջ ընդհակառակն մանրամասն կէտեր կը պարունակուին, որ զլսողին նորութիւններ համարելի են: Ժամանակագրութիւնն աստ ի մէջ այլոց եպիսկոպոսաց կիկիկոյ՝ կը յիշէ և զՅուշիոս Էգիացի (αἰγάι, αἰγών), զՓօղոս Եպիփանիացի, Յովհաննէս Երասպօսեցի, որոնք կիկիկոյ հանրածանօթ քաղաքներ են: Հայերէն թարգմանութիւնը՝ մէջ կը բերէ (176) զՅուշիոս Հագունի զՓօղոս Եքերիոյ և զԱովհաննէս Յարապօսի: Յետ որոյ հայերէնի մէջ կըսուի. « ՅԱնտիոքայ Ասորց կոստանդինայ Լուրկինայ եպիսկոպոս », որ անհասկանալի է: մինչդեռ բնագիրն Կոստանդին կը զնէ, և փոխանակ Լուրկինայ՝ Լաւոդիկիա: Մեզ ծանօթ Պետրոս Ապամեացոյն համար աւանդածն իսկ կը տարբերի հայերէնէն, որ է այսպէս. « Բաղրա՝ Եւփիմիոյ. Թէոդոս և Ոնեսիմոս Զըմոյ և Ուրեմին »: Ասորերէնը կը յիշատակէ դարձեալ զԹովմաս Յարաւոյ, զՅովհաննէս Տաղմօրցի, Յովհաննէս Ամորացի, Նոննոս կիկիկեացի և այլն, որք հայերէնի մէջ զբրուած են. Թովմաս Նարգարայ, Յովաս Թէուրայ, Յովհան Եմբնու, Նունա կրկիսոնի և այլն: Կը տեսնուի ուրեմն թէ որքան զգուշութեամբ պէտք է գործածել այս թարգմանութիւնս:

Բարեբաղապէս ձեռք բերուած ասորի բնագրին սկզբնաւորութիւնը Լանզլուայի 21, 1, 14 էջերուն համապատասխանօղ խօսքերովը կը բացուի, թէպէտև կը պակասի գէթ ինչ մի ՚ի սկզբնաւորութեան անգ, և հաւանօրէն թերթ մի:

Հուսկ ՚ի վերջոյ կը յաւելում այս դիտողութիւնս. Հանգուցեալն վրայթ, որուն յիշատակն այնպէս քաղցր է և պատուական. Syriac Literat. Encycl. Britan. p. 851-852 մէջ հրատարակուած յողուածում կ'ըսէ. « Միքայէլ, կը թուի թէ, նաև եկեղեցական պատմութիւն մի ևս դրած յինի, որ ամբողջապէս կորսուած է. Ապա Բարեբրեոս (Chron. Ecol. I, 589) սորա մասին կը խօսի յիշատակելով ինչ ինչ իւր եկեղեցական պատմութեան մէջ, զոր չէ կարելի գտնել (Միքայէլի) Ժամանակագրութեան մէջ, Բարեբրեոս կը

1. Մականուանեալը՝ զԺախտարար հայերէն թարգմանութեան մէջ եղած է « ազգաւ Հրեայ », Յուգայ անունը՝ ազգութեան հետ շփոթելով:
 2. Նոյնպէս Կիոնիսիոս Տէլմահրէ (ann 829) կը յիշէ այս հալածանքս, անհելով անշուշտ ՚ի Յովհաննէս Ասիացոյ, բայց կարի յոյժ համառօտած: Գաղով Բարեբրեոսի (Chron. Ecol. I, 145) համոզեալ եմ թէ, Միքայէլի Ասորոյ ժամանակագրութեան հետեւած է:

պատմէ անդ զհերժուածս թէողորոսի միաբնակի ուրումն, որուն պատմութիւնն՝ եղած է ստուգիւ Միքայելի ժամանակագրութեան ասորերէն բնագրի վերջին մասի մէջ. բայց սակայն, հանգոյն շատ մի ուրիշ իրողութեանց՝, զուրս թողուած է հայերէն թարգմանութեան մէջ. Պատճառ. չկայ, որ Միքայել՝ բաց ՚ի ժամանակագրութեանն՝ եկեղեցական պատմութիւն մի ևս գրած լինի. կը յուսամք թէ Գեր. Ռիհմանի շուտով պիտի ընծայէ մեզ հրատարակութիւն մի՝ թարգմանութեամբ հանդերձ մեծագանձ ժամանակագրութեանս, զոր ուսումնասէրք՝ նորա շնորհիւ վերստին ստանալու բազդն ունեցան :

Առ այժմ Գուիղեայ մեզի ընձեռած սոյն համառօտ տեղեկութեամբ բաւական լինելով, կը յուսամ թէ հրատարակութեանն յետոյ դարձեալ առիթ կ'ունենամ, վերոյիշեալ երկասիրութեան մասին ընդարձակ տեղեկութիւններ ևս տալ բազդատութեամբ հայերէն թարգմանութեան :

Հ. Բ. ՍԱՐԿԻՍԵԱՆ

« ԵԶՆԿԱՑ ԱՌ ՍՈՒՐԲՆ ՄԱՇՏՈՅ »

Այս վերնագրով հրաշարան հատուած մի գտնելով ՚ի մագաղաթեայ ձառնտիրն ի Բ ՚ի վերայ ամենասուրբ Հաղորդութեանն², կը հրատարակեմք ՚ի վայելս և յուսումն մերայնոց :

« Իբրև զվեր մարմին և ոչ իբրև զմարդոյ ուրուք՝ առանց Աստուծոյ Բանին իմանալ է զմարմինն, որպէս գանդաչէրն Նիստորիոս Եւ սմանք յարեւելայցն (?) այլ Բանին մարմին և ետին արին հեղեայ ՚ի փրկութիւն աշխարհի. զի մարդոյ մարմին ՚ի քստորիւն աշխարհի ոչ կարէ յինել, այլ Աստուծոյ մարմին. Նոյնն ին Աստուած և Ռոյի Աստուծոյ արժանի արար լինել մարդ, առանց չըջելոյ և փոփոխելոյ յիւրմէ աստուածական եռարեւեկն. Եւ ոչ այլ ուրուք են ծառայական կերպարանքն զոր առ իւր, որպէս զի ոչ այլ ուրուք աներեւոյթ պատկերն Աստուծոյ յորմէ ծնաւ. Եւ է նորին պատկեր կերպարանոց, Եւ ոչ ափ Տերունական մարմինն յետ միութեան Աստուածութեան և մարդկութեան անդատին ՚ի ծննդինն և յորովայն՝ մարմին մարդոյ, այլ մարմին Աստուծոյ, զոր առ ՚ի մարմնաւորաց. և վասն այնորիկ է քաւութիւն ամենայն աշխարհի » :

Արդ այս պատաստիկս թէ ըստ ոսկեղինիկ շարքանութեան և թէ ըստ խորիմաստ վարդապետութեան Եղնկոյ կողբացոյն արժանի և հարազատ ծնունդ կ'երբի, ըստ իս, և մատնանիչ կը ցուցանէ մեզ նորա ուրիշ անյայտացած երկասիրութիւն մի, որուն կը վերաբերի. Առ այժմ այսչափ :

1. Տես Լանդուա, 11.
 2. Զայս կը յիշատակէ ևս ՚ի մատենի իւրում Հեղինակն Հայկ. հին գրութեանց Էջ 287 :